

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1927 - ԴԵԿԵMBERԻ

Թիվ 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵԿԱԿԱՆ

Դ.

Պատմութեան մէջ ի՞նչ եղած է Հայաստանեայց Եկեղեցւոյ դիրքը հանդէպ եր վրայ աիրող կառավարութիւններուն:


Նախ խօսինք Հայց. Եկեղեցւոյ և Հայ պետութեան մասին:

Դժբախտաբար թէ բարեբախտաբար Հայոց պատմութիւնը մեղ հետաքրքր քրորդ տեղեկութիւններէն զուրկ է գրեթէ: Եւ ասիկա կը նշանակէ թէ Հայաստանի մէջ Հայ Եկեղեցին ինքն իր գլխուն պետութիւն մը չէ եղած ու է ատեն Հռոմի Եկեղեցւոյն պէս: Պէտք է հոս դիտել որ իրրեւ արեւելքի ամէնէն մեծ եւ զօրաւոր Եկեղեցին, Յոյն Եկեղեցին իսկ պետութիւն մը չէր եղած Հռոմի Եկեղեցւոյն նման: Ասիկա ալ ալպացոյց մըն է հաստատելու համար թէ միայն Հռոմի Եկեղեցւոյն յատուկ վիճակ մըն է աշխարհիկ պետութեան մը պէս ոյժ կազմել եւ դիրք բռնել՝ իրապէս աշխարհիկ պետութիւններու հանդէպ:

Հայաստանի Եկեղեցւոյն հոգեւոր իշխանութիւնը անտեսական ոյժ մը ունեցած է, բայց ասիկա իրրեւ ապրուստի միջոց միայն եւ իրրեւ հարկ՝ հոգեւոր իշխանութեան դիրքն ու հմայքը բարձր պահելու համար:

Այս մասին պատմական առաջին տեղեկութիւնները կը դանենք Ագաթանց գեղոսի մէջ, որուն համեմատ՝ երբ Լուսաւորչի ջանքերով Քրիստոնէութիւնը պետական կրօնք եղաւ Հայաստանի մէջ, բոլոր մեհաններուն գանձերն ու կալուածները Տրդատի հրամանով նուիրուեցան Եկեղեցւոյն(*), եւ ինքն ալ իրրեւ թագաւոր, իր երկրին ամէն կողմը, ուր որ Եկեղեցի շինուեցաւ, առ մէնուն ալ հոգային նուէրներ տուաւ, ադարակներու մէջ չորս չորս հող իսկ աւաններու մէջ եօրն երդոյ հող (Ագաթ. 624): Դարձեալ Ագաթանց գեղոսէն

(*) Անի ամրոցին եւ Թիրն աւանի մենեաներու մասին այսպէս կը գրէ: Ազար սնգեզս. «Եւ ան (յԱն) կանգնեալ զեկունական նուան, եւ զաւան ամրաւն եամեկը ի ծառայաւրիւն եկեղեցւոյ նուիրէին. — Եւ զզանն եւկոցուն մինեանց աւաեալ մողովիա ի նուէր սուր պատաւ եկեղեցնաց Աստածոյ բողին տեղօքն համզերձ» (Ազար. ապ. Վենետիկ, 1835, էջ 590-91): Բազարային զիւղին մենեանը կածանելէ յետոյ զզանն միեւեալս աւաւ հուականէին եւ աղասաց բաւիտին եւ զսելիսն նուիրէին Եկեղեցոյ» (Անդ. էջ 394):



կը տեղեկանանք թէ չորս հարիւրէ աւելի եպիսկոպոսներ ձեռնադրուեցան Լուսաւորչէն, որոնց ամէնքն ալ կացին տեսուչ տեղեաց տեղեաց (Անգ, Էջ 637), թո՛ղ խոնարհ աստիճանի պաշտօնեաները, օրոնք անքիւ էին Արդ՝ ասոնք պիտի ապրէին, եւ այս ապրուստը ապահովելու համար է որ Տրդատ պարտք կ'զդար հոգալ հարկ եղածը:

Ազաթանգեղոսէն ետքը Փ. Բիւզանդ կուտայ մեղի շատ հետաքրքրական տեղեկութիւն մը իր պատմութեան Դ. Դպրութեան միջ. Մեծն ներսէսի կաթողիկոսութեան միջոցին է (353-373), Արշակ թագաւորին ներքինապետը Հայր Մարդպետ, չար, ժանա, անիբաւ ու անօրէն մարդ մը, Աշոտիշատ կուգայ, հիւր կ'ըլլայ կաթողիկոսին, բայց տեսնելով կաթողիկոսարանին մեծվայելչութիւնը եւ կալուածներուն բարդաւածեալ վիճակը, կ'զարի, եւ քիչ մը գլուխը տաքնալէ ետքը սեղանին վրայ, կ'ակսի փշել թէ Տրդատ թագաւորին եւ թէ բոլոր Արշակունեաց մեռածներուն եւ ողջերուն, ցեղին, տակին եւ տոհմին թէ ինչպէս ասսանկ հրաշալի տեղերը տուած են «կանանցահանդերձ» մարդոց և ոչ թէ արանց, ակնարկելով եկեղեցականներու լայնչի զգեստներուն: Եւ կ'սպառնայ թէ պիտի երթայ, պիտի խօսի Արշակ թագաւորին, անշուշտ յարքունիս զրաւել տալու սադրանքով: Հայր Մարդպետ սակայն իր տեղը եւ իր նպատակին չհասած, ճամբան, հին Մծուրքի անտառին մէջ, նետահար կ'սպաննուի Շաւասպ Արծրունիի ձեռքբով: Այս պատմութիւնը կարդալով պիտի կրնայինք ըսել թէ Հայր Մարդպետ կարծես թէ թագաւորականէն աւելի ճօխութիւն մը կը տեսնէ Աշտիշատի կաթողիկոսարանին մէջ եւ շուրջը, եւ տեսակ մը զգացումով—որ Եւրոպայի մէջ պետութեան եւ եկեղեցւոյ բաժանման զգացումին պիտի կրնար համապատասխանել անկէց 1300 տարի ետքը—չէր քաչեր որ եկեղեցին այնքան փայլուն դիրք մը գրաւած ըլլար Տրդատի քրիստոնէանալէն յիսուն տարի ետքը: Բայց շատ ուշադրաւ է Փ. Բիւզանդի սա տեղեկութիւնը թէ Մեծն ներսէսի կաթողիկոսութեան ատեն եկեղեցւոյն այդ կալուածները կը տարածուէին տասնընդ գաւառներու վրայ, որոնք ի բնէ սեփական էին իրենց, այսինքն՝ հայրենի սեփական ժառանգութիւն մը: Եւ պատմութենէն գիտենք որ Մեծն ներսէս այս բոլոր հարստութիւնը գործածեց ոչ միան Հայց: Եկեղեցւոյ հոգեւոր հշխանութեան դիրքը բարձր եւ փայլուն պահելու համար, աղ նաեւ այդ հարստութենէն շինեց հիւանդանոցներ, աղքատանոցներ, ուրկանոցներ, հիւրանոցներ, եւ ապահովեց ատոնց ապրուստի եւ յանձանձումի միջոցները:

Փ. Բիւզանդ իր պատմութեան Ե. Դպրութեան ԱԱ. գլուխը նուիրած է նկարագրելու այն փոփոխութիւնները, զորս Պապ թագաւորի կործ գրաւ եւ կեղեցւոյ հեղինակութիւնը նսեմացնելու համար Մեծն ներսէսի մահէն ետքը: Փ. Բիւզանդի պատմածին համեմատ Պապին ըրածները Մեծն ներսէսին հաստատած բոլոր կարգերը եղծելու և խանգարելու դիտումով էին: Նա յարքունիս գրաւեց Տրդատ թագաւորի կողմէն լուսաւորչի ատեն եկեղեցւոյն նուիրուած հոգերուն մեծ մասը, այսինքն եօթը հողէն հինգը գրաւեց եւ երկուքը միայն թողուց եկեղեցւոյն, եւ նոյն համեմատութեամբ ալ պակսեցուց հոգե-

ւոր պաշտօնէից թիւերը։ Պատմիչին բացատրութիւնը այն է պետական այս կարդաղրութեան մասին, թէ Պապ որովհետեւ թշնամութիւն ունէր Մեծն ներսէսի դէմ, ասոր համար ըրաւ այս շարափոխութիւնները անոր մահէն ետքը, որոնց հետեւանքը եղաւ եկեղեցւոյ տկարացումը։

Եթէ հեռանանք պատմիչի կարծիքն եւ յանձին Պապին ենթաղրենք հակազերական ոգի կրող վեհապետ մը, որ կը ձգտի իր երկրին մէջ աշխարհականացնել մարդասիրական բոլոր հաստատութիւնները, եւ այդ նպատակով միայն կը հարուածէ հոգեւոր իշխանութիւնը եւ նեղի մէջ կը ձգէ զայն՝ կարծելով եւ կտրելով անոր հասոյթի եւ ապրուսով միջոցները, դարձեալ կը դիտենք որ Հայոց Եկեղեցւոյ նուիրապետութիւնը, իր այնքան հարստութիւններով, տիրող աշխարհիկ պետութեան դէմ պետութիւն մը ստեղծելու նոյն իսկ հոգին չէ ունեցած։ Փ. Բիւղանդի պատմածը Եթէ տառապէս Տիշդ ընդունինք, շատ ցաւալի է որ Պապ փոխանակ պետական հսկողութեան ենթարկելու Մեծն ներսէսէն հաստատուած մարդասիրական հաստատութիւնները, կը փակէ եւ կը կործանէ զանոնք, մինչ ատոնք, այդ հաստատութիւնները, Աւետարանի եւ Քրիստոնէութեան գործնական ապացոյցներն էին որ կ'արձանանային Հայաւտանի մէջ՝ Դրդ, դարուն, և կը կազմէին փառքը հայ քաղաքակրթութեան։

Զենք գիտեր թէ Պապէն ետքը՝ ուրիշ Հայ թագաւորներ ինչ կարգադրութիւններ ըրին։ Դիտենք միայն թէ 428ին, Հայոց թագաւորութիւնը չնշուեցաւ եւ Հայաստան բայ բաժին եղաւ Պարսից եւ Ցունաց միջեւ, Երկու երկիրներու հայութեան մէջ միութիւնը պահող Հայաստանեայց Եկեղեցին էր. թէ Այունարաժին Հայաստանի մէջ Ս. Սահակ պահ մը դժուարութիւններու մատնուեցաւ տեղական պաշտօնեաններու կողմէն, զոր օրինակ, նորադիւտ Հայ այրուբենքը տարածելու եւ Հայ դպրոցներ բանալու առթիւ, եւ մինչեւ որ յատուկ պատգամաւորութեան մը միջոցաւ Բիւղանդիոնէն արքունի հրաման ձեռք քերաւ, չկրցաւ իր իշխանութիւնը գործադրել։

Ըսել է Հայաստանեայց Եկեղեցին եւ հայկական պետութիւնը, 300-428, այսինքն Տրդատի քրիստոնէացումէն մինչև Հայ վերջին թագաւոր Արտաշէս, երբ պետական միութիւն և ամբողջութիւն մը կը ներկայացնէր Հայաստան, բայց Պապ թագաւորի պարագայէն, գործակից եղած են իրարու երկրին շինութեան եւ բարեկարգութեան մէջ։ Եւ պէտք է յիշել որ այս ժամանակամիջոցին կը պարտինք հայերէն զիրերուն զիւտը, Եկեղեցւոյն նախաձեռնութեամբ և Վուաշապուհի պէտ հասկըցող թագաւորի մը առատաձեռնութեամբ։

Հայաստանի Եկեղեցին, իրեւեւ կրօնական հաստատութիւն, Հայ պետութեան նեցուկ մը եղաւ անշահախնդրօրէն եւ թանկագին զոհոցութիւններով, երբ Հայաստանի առաջին բաժանումէն ետքը, հարկ եղաւ երկրին ներքնալարութիւնը ապահովել։ Հայաստանի վրայ խուժող և տարածուող օտար գերիշխան պետութիւններուն դէմ։ Վարդանանց ատեն, զոր օրինակ, պարսկաբաժին Հայաստանի մէջ Հայ ժողովուրդին Պարսից հետ ձուլումը արգելելու համար ժումը կանգնեցաւ Հայց. Եկեղեցին, Ցունարաժին Հայաստանի մէջ Ցունարաժին հետ ձուլումը արգելելու համար՝ Հայց. Եկեղեցին դաւանաբանական խորհրներու ամբարտակ մը բարձրացուց, և ասիկա դարերով՝ մինչև բիւղանդական կայսրութեան կործանումը Արարա-

կան և Սելճուկեան գերիշխանութեան դասնագին եւ տառապագին շրջաններուն Հայոց կաթողիկոսներն էին բարեխօսութեան եւ միջնորդութեան պատկառելի անձնաւորութիւնները, եւ ասիկա ի դին թանկագին զոհողութիւններոււ նոյն իսկ երբ Հայեր փոքրիկ պետութիւն մը կազմակերպեցին Կիլիկիոյ մէջ, դարձեալ Հայց, Եկեղեցին էր որ մէկ կողմէն Հռոմի եւ միւս կողմէն Բիւզանդիոնի կրօնաքաղաքական կամ քաղաքակրօնական մրցակցութեանց թափը մեղմացնելու համար իր բարեխօսութիւնները, իր զոհողութիւնները ըրաւ, հնարաւորութեան պայմաններով, Հայ պետութեան գոյութիւնը եւ քաղաքականութիւնը ապահովելու համար:

Հայաստանի Եկեղեցին այս բոլորը ըրաւ ի նպաստ Հայ պետութեան, եւ ամենեւին բան մը չապահովից իրեն համար, իրեւ աշխարհիկ պետութիւն, նոյն իսկ Հայաստանի պետական կեանքին ներքին դժուարութիւններուն մէջ, ընդհանրապէս Եկեղեցւոյն կաթողիկոսներն ու Եպիսկոպոսները ի հարկին իրենց անձը ենթարկեցին զրկանքի, զոհողութեան, եւ նոյն իսկ չվախցան մեռնելէ:

Այս պատկերը, իր պատմական սեղմ շրջանակին մէջ, շատ պերճախօս է արդէն, Հպատակ եւ հարկատու Երկրի մը մէջ, ինչպէս էր պատմական Հայաստանը, ոչ Հայ պետութիւնը, ոչ ալ Հայոց կաթողիկոսութիւնը ինքնին չէին կրնար դիրք բանել իրարու դէմ, իրեւ զատ զատ շահեր հետապնդող հաստատութիւններ: Ասանկ բան մը Երոպայի մէջ կրնար գոյութիւն ունենալ, և Հռոմի պապերը կրցան մեծ ճարպիկութեամբ օգտուիլ Երոպայի մէջ տիրող քաղաքական կեանքի պայմաններէն եւ շինեցին իրենց աթուին համար աշխարհիկ պետութեան մըն ալ կազմակերպեալ զօրութիւնը:

Պետութիւն մը հաստատելու համար պէտք է հող, եւ այդ հողը մշակող մարդ, ինչպէս նաեւ դրամ՝ եւ զէնք: Հայաստանի Եկեղեցին չոնեցաւ իր պատմութեան մէջ այսպիսի միջոցներ, և չէր կրնար ունենալ. այս ունեցաւ հողեր, բայց իրեւ ապրուստի միջոց միայն, եւ ո՞չ թէ զինուոր կամ բանակ պահելու համար: Հայոց բոլոր վանքերուն եւ Եկեղեցիններուն հողերը, հասութի ազրիւր եղած են պարզապէս գաղրոցներ պահելու, աղքատներ հողալու, ներքին կարոտութիւնները դարմանելու եւ Հայաստանի Եկեղեցին պայծառ եւ չէն պահելու համար միայն: Այս այսպէս եղած է մինչեւ մեր օրերը՝ Երբ դեռ ատոնք մե՛ք՝ Հայ ժողովուրդին՝ սեփականութիւններն էին:

Եկեղեցին ի դին ամէն զոհողութեանց աշխատեցաւ պահել իր դիրքը՝ ի նպաստ Հայ ժողովուրդին եւ Հայ պետութեան:

Գետագարձ Գետրոս կթզ. (1019-1058) Հայոց պատմութեան մէջ յանիւրաւի գատափետուած է իրեւ պատճառ Անի քաղաքի յանձնումին Յունաց: Բայց իր կեանքին եւ գործունէութեան քիչ մը մանրամասն ուսումնասիրութիւնը, աւելի նպաստաւոր գաղափար մը կուտան մեղի իր մասին: Պատմութեան մէջ իրականութիւն սա է որ Անիին յանձնումը հետեւանքն էր այն ատեն տիրող յոյն քաղաքականութեան. — Բիւզանդիոն պէտք ունէր Բագրատունեաց մայրաքաղաքին: Հայաստանի փոքրիկ թագաւորութիւնները ինքնին անձնատուր կ'ըլլային Յունաց, եւ անպահովութեան համար իրենց Երկիրները կը փոխէին Բիւզանդիոնի գրօշին տակ գտնուող եւ իրենց ցոյց տրուած Երկիրներուն հետ:

Անի չեր կրնար դիմադրել ընդերկար, հակառակ Գաղթիկի քաջութեան եւ բազանքներուն. Գետադարձ կը տեսնէր անխուսափելի վտանգը. Այս վիճակին մէջ իսկ ան դիմադրեց երկար ատեն, եւ վերջապէս Բիւզանդիոնի կառավարութիւնը Պոլիս հրաւիրեց զինըն, որպէս զի ոչ միայն այս կարեւոր անձնաւորութիւնը հեռացնէ Հայաստանէն, այլ նաև իր ձեռքն անցնէ Հայոց կաթողիկոս նշանակելու իրաւունքը. Գետադարձ դնաց Պոլիս. բայց իրեն յաջորդը ձեռնադրելէն եւ ուրիշ կարեւոր կարդադրութիւներն ընելէ ետքը ապագ ային համար. Այս կաթողիկոսն է որ այդ տաղնապներու շրջանին չուշ զեց բան մը կորսնցնել հայրապետական իշխանութեան փայլէն. Մատթէոս Ուռհայեցի կը նկարադրէ թէ Գետադարձ ճոխ հայրապետանոց մը կը պահէր. հինգ հարիւր ընափը նշանաւոր գիւղեր ունէր, զորս հայ թագաւորներ տուած էին, եւ հինգ հարիւր եպիսկոպոս ունէր նոյնչափ թեմերու մէջ. իսկ իր մօտ կը պահէր հայրապետական տան պէտքերուն համար տասներկու եպս, չորս վրդպտ., վաթուուն կրօնաւոր եւ 500 աշխարհական. Պատմիչը գիտել կուտայ թէ «Եւ չեր նուաստ աթոռ հայրապետութեանն քան զթագաւորութիւնն Հայոց» (էջ 184-185). Պատմիչը միամստութեամբ՝ արտաքին փայլի տեսակետէն կը գնահատէ Գետադարձին այս ճոխութիւնը. բայց երբ պատմական արժեքի կողմէն դիտուի իրողութիւնը, պէտք է ըսել թէ Գետադարձ ազգային գոյութեան ամէնէն տագնապալից մէկ շրջանին՝ կարող եղած է Հայոց եկեղեցւոյն հոգեւոր իշխանութեան հմայքը բարձր բռնիլ եւ ի սպա դնել զայն Հայ ժողովուրդին շահերուն: — Գետադարձի այդ ճոխութիւններուն ամբողջը կղերապետութիւնը մը ըլլալէ բոլորովին հեռի է: Աւրիշ խօսքով լատին կղերապետութիւնը օտար իրողութիւն մըն է Հայց. Եկեղեցւոյ նուիրապետութեան, նոյն իսկ Գետադարձի մը պէս կաթողիկոսի ատեն:

Հայց. Եկեղեցւոյ հոգեւոր իշխանութեան այս ճոխութիւնները տեւական շեղան, որովհետեւ չեին կրնար ըլլալ. Հայաստանի մէջ ոչ մէկ բան ապահով էր երբ գիտենք տիրապետող օտար պետութիւններուն սպառիչ հարկապահանջութիւնը, ոչքրիստոնեաններուն ատելութիւնը հանդէպ քրիստոնէութեան եւ յարուցած հալածանքը կրօնական աղատութեան դէմ, քրիստոնեայ պետութիւններու դաւանաբանական խճքանքներն եւ Հայերը իրբեւ ուղղափառութենէ հեռացածներ ատելու եւ նեղելու քաղաքականութիւնը, որք որ մը վերջ պիտի տային կալուածներու եւ տնտեսական դիւրութիւններու: Եւ այդպէս ալ եղաւ:

Ներսէս Շնորհալի (1166-1173), փակուած Հոռոմիլայ բերդին մէջ, դառնութեամբ կը յայտարարէ թէ — Այծեամի պէս որսորդներին եւ չուներէն փախչելով եկած նստած ենք այս բերդին մէջ, ուր մեր մարմաւոր պէտքերը հոգալու համար դիւղ կամ աղարակ չունինք. նոյն իսկ արտ չունինք որ մեր վաստակով մեր պէտքերը հոգայինք, ոչ ալ ուրէ տեղէ օգնութիւն կայ, ինչպէս որ պէտք էր ըլլալին թագաւորներու եւ իշխաններու կողմէ (Ընդհներկն.):

Գետադարձէն մինչեւ Շնորհալի, 1058-1173, կը թիւով գար մը անցած է, և ահա Հայաստանեայց եկեղեցւոյ նշանաւոր կաթողիկոսներէն մէկը կը յայտարարէ իր անդրանիկ կոնդակին մէջ թէ ուտելու հաց չունին:

Պատմութեան լոյսերուն տակ կը տեսնենք ուրեմն թէ Հայց. եկեղեցւոյ նուիրապետութիւնը Լուսաւորչէն մինչեւ կիլիկեան թագաւորութեան վերջը, չէ՛ եղած ունէ ատեն՝ նոյն իսկ աշխարհիկ պետութեան պէս բան մը, եւ ասիւ կա ուղիղ հետեւանքն է միջավայրի պահանջներուն եւ պատմական իրողութիւններուն:

ԿՐՈՆԱԿԱՆ

ՓԱՌԱԿՈՐԵԱԼ ԴԷՄՔԵՐ

(Աւագ Տօներու առ բիւ)

«Եւ որ ինչ ի՞մ է՝ ամենայն ե՞ւ է, եւ որ ինչ ե՞ւ այն ի՞մ է, եւ փառաւուեալ եմ ի նոսա»: Յովն. Ժ. 10:

Աւետարանին դասերը ամուլ չե՞ն մընացոծ աշխարհի խլացուցիչ աղմուկներուն մէջ: Թէկ թըմ- ֆրկան ֆլութերը բած բայց առողջ հոգիներ արթնցան Փրկչին ձայնէն, որ աւետիքն էր նոր կեանքի մը, և հետեւեցան անոր՝ վստահ և ամուր քայլքով: Հայաստանեայց եկեղեցին փայլուն կաճառ մը կազմեր է Փրկչին այս հետեւոներէն, ուրոնք, սուրբի լուսապատակը իրենց զլիուն, կուգան կը շարուին եկեղեցւոյ մէջ, իրարու հետէն և իրարու հետ, իրենց աներեւոյթ բայց փառաւորեալ դէմքերով, տօնախմբութեանց հանդիսաւոր, լուսազարդ, պերճաշուք, սրտայրյա, հոգեռանդն արարողութիւններուն, սաղմօններուն, շարականներուն, քարոզներուն, երգերուն, ազօթքներուն, խունկերու բուրմունքին և մոմերու խորհրդալոյս պազդումներուն մէջ, Մեր աշքերով չենք տեսներ զանոնք. նոյն իսկ անոնց անունով նկարուած պատկերներ չեն կրնար արտացոլացնել իրենցմով խորհրդանշուած հոգիները. բայց մենք կ'ըզգանք անոնց արժէքները, և մեր մտքին ու երեակայութեան մէջ կը պատկերանան անոնք իրենց փառաւորեալ դիմիերով:

Աւետարանի դասերուն ուշիմ և նուիրեալ հետեւողներն են անոնք: Փրկչիը ապրած է անոնց հոգիներուն մէջ և իրենք ապրած էն Փրկչով: Սատու ածորդին կը պատ-

ծայ անոնցմով, վասն զի անոնք իր փառքին են, և այդ հանգամանքով ալ Աստուծոյն են անոնք:

Անոնց առաջինն է Ս. Յակոբ, Մծրնի նշանաւոր եպիսկոպոսը, և Հայ շարականազրին Յալրոդ և առյու

Ս. ՅԱԿՈԲ Հայրացինը: Իր պատմութենէն շատ քիչ բան զի-

տինք. բայց մեզի շատ բան հասուցած է աւանդուրինը անոր հրաշալի կեանքէն: Հաւատքի, աղօթքի, նուիրումի, սիրոյ, զործի, ծառայութեան տիպարն է Ս. Յակոբ: Անոր պատմանութիւնը և երիտասարդութիւնը մարտնչում մը եղած է մարմինի բռնապետութեան գէմ, և յաջողած անմարմին կեանք մը ապրիլ իր պարտուած միսիերուն մէջ: Պօղոսի ակնարկածին պէս գիտցած է սորվիլ հրեշտակներու լեզուն և ընտելանալ Աստուծոյ ներկայութեան: Յիսուս ըսած էր «Իմ ետեէս եկէք». Ս. Յակոբ լսեց այդ կոչը, հետեւեցաւ անոր և նմանեցաւ Փրկչին, փառաւորեց անորն զործ ու անունը եւ փառաւորուեցաւ Անով: Յիսուս հաւասած էր, իթէ մանանեխի հունտին չափ հաւատք ունենաք, կարող պիտի ըլլաք լիաները տեղափոխել. Ս. Յակոբ եղաւ այդ հաւատքին մարդը, և հրաշալիքներ զործեց: Լիսոներու առանձնութեան մէջ կրթեց ան ինքինքը և պատրաստուեցաւ ծառայութեան, իրեն տօնակից մէկ ճգնաւորի մը, Առքրն Մարտուգէի սիրով, իրորհրդով ու զործակցութեամբ:

Բոլորովին հրաշալի է Ս. Յակոբին կեանքը, մեր զրապաշտ միտքերուն ընդհարող կեանք մը: Բայց արդէն ինքնին հրաշք մըն է զաղափարի ու հաւատքի կեանքը այս զրական աշխարհի կեղտերուն և կեղծիքներուն մէջ:

Աւետարանի առակով, անոր խօսքը աղաւան անհամ ռամկութեան համար, անոր կեանքը լոյսի պէս փայլեցաւ տղիտութեան